

Հրամանը գործադրուեցաւ։ Թանձր ծուխի սիւն մը անտառին մէջէն բարձրացաւ դէպի երկինք, դէպի Աստուծոյ գահին առջեւ։ Գահը թափուր էր։ Կարաւանը քաշեց թէ չքաշեց, մարդ չիմացաւ։ Լոռոթիւն մը կար համատրած։

Վ. ՀՈՎԱԿ

11. — ԲԵՐԱՑԻ ՓԱՓԿԱՍՈՒՆ ՕՐԻՈՐԴ ՄԸ
ՀԱՅ ԳՈՂԳՈԹԱՅԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ

Կ'արժէ՛ որ ճանչնանք զի՞նքը, կրակի եւ արիւնի մկրտութիւնը տեսած եւ զգացած այդ քամբախտ օրիորդը, Տէ՛ր Տէ՛ր Ան ՄԱՐԻՆ։ Ժպիտը սառած երեւոյթ մը ունի իր տմոյն դէմքին վլայ, որ կը խոռվէ զքեզ, մինչ իր նայուածքը, տրտում, յողնածու ու նուազուն, կարծես մոլորած է անցեալի մշուշին մէջ։

Մեզէ էր անցած շաբթու։ Հետաքրքիր հարցումներէս անհանդիստ, կը պատմէր գրուազներ՝ ջարդի ու աքսորի ցուցանքներէն։

Ասկէ 5 տարի առաջ, այն ինչ իսայեանէն ուսումնաւարտ եւ 17 դարուններ ողջունած աղջնակ Մարի կը նետուի գաւառի մէկ անկիւնը, կիւրին, կրթական իր անդրանիկ առաքելութիւնը սկսելու։ Հռն, «Ազգ. Հայուհեաց» վարժարանին իրը տեսչուհի՝ հաղիւ ութամսնայ պաշտօնավարութիւն մը ունեցած, զուլումը ծայր կու տայ։

Կիւրին, Սերաստիոյ նահանդին այդ հայախօս, հայաշատ քաղաքը, մեր լուսահողի Քասիմին չէն հայրենիքը՝ 1915-ի ամառնամուտին՝ թատր կը հանդիսանայ իսլամական սկսագործութեանց, եւ 2500 տնուոր հայ բնակչութենէն 90 առ 100-ը կը մատնուի հուրի եւ սուրի, առանց հաշուելու դեռ՝ չուրջի հայաբնակ դիւզերը, Ղարասարն ու Մանճըլիսը, նոյնպէս դարումար։

Քաղքին Հայոց թաղերն էին Զախանորը, Խասպաղը, Ղարաթէվիէն եւ Շուղուլը, իւրաքանչիւրն ունենալով իր ուրոյն դպրոցն ու եկեղեցին։ Զախանորը մէջերնուն ամենէն աղքատիկն ըլլալուն՝ Պոլսոյ «Ազգանուէր»ը փութացած էր նոյն հայոցին մէջ կը թարան մը բանալ։

Ոչ եւս են հիմա, իր հարիւրաւոր սանոււհիները։ Վարդանեան Հայկուկ՝ Մարիի պաշտօնակից ուսուցչուհին, Տէ՛ր Զօրի անապատներուն մէջ մեռեր էր, եւ Մարացի Ճղըլեան Եղիսաբեթ դեռ 2 ամսուան հարս գեղանի՝ Դամակոսի արեւներուն տակ գացեր էր պատցնել իր կմախք մարմինը։ Արցունքոտ պատմութիւն ծայրէ ի ծայր։

Առառու մը յանկարծ փոթորիկը կը պայթի։ Կուսակցականք միահողոյն կը ձերբակալուին եւ բանտ կը նետուին։ Օրերով չարչարանք։ Վարդան Ճղըլեան, Եղիսաբեթի ամուսինը, պարթեւ հասակով, աղուոր, կապտաչուի, քաղքին Հայութեան պարծանք այդ պատուական տղամարդը՝ խաղալիք դարձած է Քեամիլի, ոստիկան-զինուորներու այդ հրէշ պետին ձեռքը, «Ուզուն Վարդանա ուզուն պիր տէյնէք կէրիրիմ...»(1)։ Երաշխիքը պէտք է տանիլ անտրտունջ, ոտոյիկեան համբերութեամբ մը։ Մերկ ներբաններ կը ճաթուտին անխնայ հարուածներէն, եւ առտու մըն ալ Վարդան, Զուլճեան Զգօն եւ Արզարեան Գեղամ կը փոխադրուին իր թէ Սվազ, բայց կիւրինէն քանի մը ժամ հեռու, ձորի մը եղրին քաւելու հայ ծնած ըլլալու մեղքերնին։

(1) Երկայնահասակ Վարդանին, երկայն գաւազան մը բերէք...

*

Ետեւուն Յ հոգինոց ուրիշ խումբ մը՝ նահատակութեան տարբեր ձեւի մը տակ: Առաջնորդ Դիմաքսեան Խորէն Ս., Վարդապետեան Յեսու՝ զարդացեալ քահանան եւ Բողոքականաց հովիկ՝ Մուղալեան Պետրոս պատուելին կը նստեցնեն կառք: Պատուհաններէ անոնց երթը կը դիտեն անձկագին: Ժամ մը չանցած՝ կառքը դատարկ եւ արիւնոտ կը դառնայ:

Եւ եղաւ վաղորդայն, օր քաներո՞րդ. ահարեկ միտքերու գործը չէ հաշուել. ուղեղներ թմրած են այլեւս: Ահա՛ ուրիշ կծիկ մըն ալ, թեւերնին կապ-կապ, հոյլը՝ տեղւոյն կրթական գործիչներուն, որոնցմէ յիշենք Նար-պէյեան Նշանն ու Զիլինկիրեան Գրիգորը, քաղաքէն դուրս՝ ոչխարի պէս եաթաղանի տակ պառկեցուցուած:

Հապա չոչե՞րը: Հայը չհամնիր՝ Աստըծու օրերուն պէս: Ուրբաթին Շաբաթը կը յաջորդէ, եւ ահա՛ ճամբայ են հանուած յայտնի առեւտրական-ներ՝ նախօրօք սոխի պէս կճպուած. Խրայեան եւ Շահպաղեան Յակոբներ, Արպոյեան եղբայրներ, Ծառուկեան Միսաք, Տէր-Նահապետեան Մկրտիչ, Մակարեան Թոռոս, Կէրկէրեան Սիմոն եւ Արթին. ո՞ր մէկը թուել:

Սրամաճմլիկ էր տեսքը 5-րդ. թափօրին: 15-էն 18 տարու տղաքն են(1), արու եւ արի սերունդը՝ որուն պիտի յաջորդէր կարաւանն անկար ծերերուն, բոլորն ալ ինկած՝ բահի ու բիրի հարուածներով:

Բոլոր արուները կը մաքրուին քաղաքէն: Կարգը կու դայ կուսակցականներուն կիներուն, քոյրերուն եւ ազգականներուն: Բանտ կը լեցունեն բուլորնին մէկ, մօրէ մերկ կը հանուեցնեն եւ ոլլիկայր կախելով կը սկսին դանակոծել յետոյքներէն, մինչ Քեամիլ, ծեծի պահուն, կ'երգէ դժոխքի քրքիչով մը. «Դաշնակցական խումբ... գնանք մենք Սասուն...»:

Տրամը կը շարունակուի դեռ բեմադրուիլ 4 հայոցներուն վրայ: Յունիս 15-ին 7-րդ. եւ վերջին վարագոյրն է որ կը բացուի, սարսաւաղին արարը տեղահանութեան, որ ամիսներ կը տեւէ: Իրենց պաշտպաններէն յաւիտենապէ՛ս զրկուած, տուներնին տեղերնին լքած, շալկած են բոլորն ալ կապոցներնին, իրենց գովզոթան մագլցելու, այսինքն Այնթապի ճամբով գէպի Տէր Զօր ուղղուելու:

Դուն, պատուհա՛ս գեղեցկութիւն, որ ենթակայ ես առեւանդման ու լիկումի, երբեմն տաճկնալո՛ւն մէջ տեսնելով փրկութիւնդ: Դուն, աղէտալի՛ զառամութիւն, որ անտառի ես տոկալու անապատի ուղիներու տաժանքին: Եւ դուն, մահու սարսափին անդիտակ մանկութիւն՝ որ քղանցքներէ կախուած՝ հաց ու ջուր կը ճուաս— Ամէնքնիդ մէկ քաշկուտեցէ՛ք հիմա տիսուր գոյութիւննիդ՝ Ալպիսթանի բարձունքներէն դէպի անդունդները, մշտակարկառ սուխնին տակ ժանտարմային ժանտաժուտ...»:

*

Հարստահարութեան մոայլ դաշտին մէջ երբեմն ծաղիկի պէս բան մը կը բացուի: Ապստամբն է այն, ծաղիկ մը՝ սոսկալի՛ ու սիրալի՛ միանգամայն: Եթէ շատ բաւսնի անկէ, կրնայ իսկ եւ իսկ խամբեցնել դիւային թա-

(1) Շարուած քաղը ծկլտած կը սպասէին 12 Գոլէնական տղաֆ Խարբերդէն ու Սվագէն. անոնք փորձած են ինքնապաշտպանութեան դիմել, քայլ ետքէն մատմուելով իրացանագրկ եղան: Հետերթին էր քաջարի վարժուի մը, գոլէնական Խանզատեան Մարիամը, որ հրաշեով վերապրող մըն է:

բուռքը բոնակալութեան : Օրինակ՝ Վանը, Սասունը, Շապին Գարահիսարը, Ուրֆան :

Կիւրին հատ մը բուցուց անկէ, մէկ՝ բայց եաման բուցուց : Մաղիկով մը գարուն չի դար, կ'ըսեն . հէ՛ է՛... զարուն չեկաւ բայց արի՛ւն եկաւ թուրքին բերնէն : Հէքիաթ չէ պատմած եղելութիւն է : Կիւրինի այդ ապշտամբը ՊՈԶՕ կը կոչուի, 35 տարու յաղթանդամ կարիճ մը, որ 40 հոգինոց իր խումբը կազմած՝ լեռ կը քաշուի եւ Յ տարի անընդհատ ահ ու մահ կը սփոք քաղքին շուրջը : Ա՛հ, կիւրինի այդ կորիւնը որ կը մռնչէ, վրէժի այդ ռումբը՝ որ կը պայթի լեռ ու սար, այդ բոշան, որ «բաշա» տիտղոսն իսկ կը ստանայ մոլեսքանչ թուրքէն...:

Սարսափի նախօրեակին, ատոր խրճիթը կ'ապաստանի ահա՛ Տէրտէրան, Բերացի այդ փափկասուն օրիորդը, Երբ աշխարհահոչակ գայմադամ՝ Զէրքեզ Շաապ «Լսթամպօլլու» վնտուելու վրայ է զինքը :

Գիշեր մը Պոզո, յոտից ցգլուխ զինեալ, կը մտնէ իր տունէն ներս, ուտելիք առնելու եւ մէկտեղ տանելու իր կինն ալ : Պոլսեցի վարժուհին կը պաղատի՝ իրենց ընկերանալու համար : Ոտքերուն տրեխ, գեղջուկի շալվարը հաղած, հետերնին է ա՛լ, վերը : Լերանցամէջ քարէ փապար մը ապաստանն է եղած ամէնուն : Երեք շարաթ կ'ապրի միասին, փախստականը չունի կենցաղ, այդչափ կրնայ ըլլայ միայն :

Կեանքի քաղցրութիւնը թշուառութեան մէ՛ջ կը սաստկանայ կարծես : Վարժուհին կ'որոշէ քաղաք դարնալ նորէն, եւ կանանց կարաւանը չաւարտած՝ մէջերնին խառնուիլ : Առած այդ քայլին մէջ ողջ մնալու հաւանականութիւն մը կը նախատեսէ ու գիշերանց մի՞ս մինակ կը մտնէ քաղաք, մութը պատած թաղերուն մէջ վինտուելով տուն մը՝ որ ճրագ ունենար :

Ի՞նչ ձեւի տակ ալ լլլայ, լսեցէ՛ք, Հայեր, փախուստ մը հերոսութիւնն է թուրք եղեռնի օրերուն :

**

Վերջին կարաւանը՝ մնացորդացը հայ կիներու եւ մանուկներու, 1500 հողի, ճամբայ կ'իյնայ : Վախի ու փախի օրեր, որոնք չեն լուսնար, չե՛ն ալ մթներ : Ալպիսթանէն 2 օր անդին, ձորի մը մէջ, քիւրտեր կը սկսին խուժել ժեռուու լեռներէ վար : Զէնքի ճայներ աշխարհք են բռնած : Վարը, մարող մարողի, լաց ու կոծ ամէնուն բերնէն :

Ճանապարհի պատահական ջարդն է աս, ժանապարհաներու քիթին տակ : Աղուորները կը զատուին մէկիկ մէկիկ, մարմիններ կը մերկանան շորերէ, ծրարներ կը փախցուին ճիամբարձ, մինչ անդին՝ ծառերու բունին կապուած հայուհիներ կը ճենճերին, բոպիկ ոտքերնուն տակ խարի բոցեղէն գէղերով :

Եւ Աստուած չարթնար, եւ Աստուած չականեր...:

Մարի մէջերնին է, կզակները կղպուած, զգալով դադրիլը կուրծքին զարկին եւ արեան շըջանին : Գետինը, տակաւին չպաղած գիակի մը քով երկնցած՝ կը սկսի հինումին չփակը բղքտել եւ հող ու արիւն քսել երեսին, մեռել կամ վիրաւոր ճեւանալու համար :

Երեք ժամ տեւող այս կոտորածը կը դադրի վերջապէս : Քիւրտերու վայրի հորդան կը մեկնի, աւարի եւ արիւնի ծարաւէն յագեցած, ու կարաւանը՝ կէսին աւելին զեղջուած՝ ճամբայ կ'իյնայ վերստին : Կիւրինէն Այնթապ՝ Յ-4 աւուր ճանապարհը 20 օրէն կարելի կ'ըլլայ աւարտել : Մարի կը

յաջողի Այնթապ մնալ, արաբ-կաթոլիկի մը տան մէջ իրը դաստիարակուհի, յետոյ Հալէպ կ'անցնի, եւ մինչեւ զինադադար՝ չքոտի կեանք մըն ալ հոն բուլորելք վերջ կը դառնայ Պոլիս։ Հայրը մեռած էր, իր աղջիկը հեղ մըն ալ չկրնալ տեսնելու մամտուքէն։

Իր մտասեւեռումն է հիմա Եւրոպա մեկնիլ, աչքերը լուալ Զուլումի պատկերներէն, ուսման նուիրուիլ, ժընեւ մանկավարժուհի պատրաստուիլ։ Քանի մը տարրուան ուսանողի կեանք, եւ ահա մեր մօտը պիտի ըլլայ, կրկին գաւառ նետուելու եւ իր սեռին օգտակար հանդիսանալու անզուսալ մարմա-ջով։

Յուլիս, 1919, «Ժամանակ»

12.— ՎԱԶԵՇ, ՀԵՐՈՍ ԱՂՋԻԿ...

Կիւրինէն էին։ Շարթուան մը պսակ նո՛ր անցած էր իրենց գլխէն, երբ քաղքին տեղահանութիւնն էր սկսած։ Եւ Զենոր ու Զիւմրիթ խառնուեր էին շաղքերուն այն անհուն կարաւանին, որ օրբանի մանուկին մինչեւ զառամ ծերունին իր մէջը կը հաշուէր։

Հրդեհ կար, որ այդպէս շտապ կը փախչէին ամէնքն ալ։ Հրդեհէ աւելի բա՛ն մը կար, Սոդոմ-Գոմոր, քաղաքին մէջ ու քաղաքէն դուրս, ամենուրե՛ք ուր վայրավատին Հայութիւն մը ստիպուած էր իր դոյցութիւնը քար տալու։ Թորդոմեան սերունդին արշաւախումբն էր այս, տառապանքի անոտակոլի խաւերսւն մէջ նոր պեղումներ կատարելու...։

Անգամ մը ոստիկաններ այս զոյդը բաժնել էին ուզեր։ Զիւմրիթ՝ իր ամդրանիկ սիրոյն հրայրքը կուրծքին՝ մազերը քակեր էր, աղամանդէ պախճաւանդ մը դնելով սրիկաներուն ձեռքը։ Այլուր նո՛յն սպառնալիքն էր կրկնըւեր։ Եւ հարսը մերկացեր էր ճիտի զարդոսկիներէն՝ ամուսինէն չզատուելու անդրդուելի կամքով։

Ինթիլիի ճամբուն վրայ, ի՞նչ ուրախութեամբ ականատես էին եղած անոնք Պաղտատի Շինութեանց Գիծին աշխատութեանց։ Զիւմրիթ գերման երկրաչափի մը ոտքն էր ինկեր, որպէսզի իբրեւ բանուոր ընդունուէին եւ վար գրուէին։ (Ո՞վ գեղեցկութիւն, եւ դո՛ւ, հայ կնոջ արտասուագ'ին թախանձանք, ահա հրա՛չք գործեցիք)։

Տարագիր ամուլլ Ֆիլիք Հոլման եւ Ընկ։ տառերը վրան՝ պզտիկ տաղաւար մը ունի հիմա, ձորի մը մէջ փութանակի կառուցուած։ Զենոր հող ու քար կը կրէ օրն ի բուն, կինն ալ լուացարար է եղած դործաւորական բանակին։

**

Զարքաշ կեանքի մը բոլոր զրկանքները ոչի՞նչ զեղչած էին սակայն Զիւմրիթի հրապոյրներէն։ Նրահասակ իր մարմինը կ'աճէր կ'աղուորնար, եւ աղուորնալուն հետ՝ փորձանք ալ կը դառնար իր անձին։ Բանուորներէն մինչեւ Զավուշներ՝ զմայլումի խօսքեր ունէին շրթունքնուն, ամէն անգամ որ ձորէն անցնէին եւ տաղաւարին քով՝ լուացքի տաշտին վրայ ծռած տեսնէին դեռատի այս հայուհին, իր բումբերուն եւ թեւերուն մերկութեանը մէջ։

Ու եղաւ ինչ որ կ'ենթադրուէր, ինչ որ կարծես ճակատագրուած էր լուալ այդ ամայութիւններուն մէջ, ուր հայ պատիւին դարանակալ թշնամին՝ միշտ արթուն իր աչքն էր սեւեռած։

... Գիշեր մը ստուերի պէս քան մը երեւցած էր ձորին կողմերը, տա-